

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ՀԱՅԵՐԸ ԵԹՈՎՊՈՅՑ ԱԷԶ

Գերաշնորհ Տ. Արտաւազդ Արքայանի վա-
փաքով, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, իր 25 Ապրիլ
1941 թուակիր նամակով, խնդրած էր Պաղեստինի
զինուորական Հրամանատարութիւնէն որպէսզի
հաճի հետաքրքրուել եւ տեղեկութիւններ տալ
Ատիս - Ապապա բնակող Տիարք Վահան Սիւրմէ-
եանի և Պօղոս Եղիայիանի մասին:

Ի պատասխան իր նամակին, Նսրին Ամենա-
պատուութիւնը, Պաղեստինի զինուորական հրա-
մանատարութեան միջոցաւ Մերձաւոր Արեւելքի
Ընդհանուր Հրամանատարութիւնէն ընդունեցաւ
նամակ մը, 13 Յուլիս 1941 թուակիր, որով կը
տեղեկացնէ թէ յիշեալ անձերը ողջ են և ապա-
հով:

Բաց աստի կը տեղեկացնէ թէ Ատիս - Ապա-
պայի Ազգային իշխանութիւնը խնդրած է որ հա-
ղորդուի Թուրքիոյ և Դահիլէի Հայոց պատրիար-
քարանձեւունքն՝ թէ Հարարի, Տիւրքաւայի ու
Ատիս - Ապապայի բոլոր հայերը ողջ են եւ կը
գտնուին կատարեալ ապահովութեան մէջ:

ՀԱՆԳԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԱՌ. ՎԱՐԺԱՐԱՆԷՆ ՆԵՐՍ

ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ

1941 Յունիս 30ին սկսաւ բերանացի և գը-
րաւոր ամալիրջի քննութիւնները Ժառանգաւոր-
աց Վարժարանի եւ Ընծայարանի: Քննութեանց բա-
ցումը կատարուեցաւ ի ներկայութեան Տնօրէն
Ժողովոյ անդամներուն և ուսուցչական կազմին,
որոնք ամէն օր ներկայ եղան հարցաքննու-
թեանց՝ մինչև աւարտումը՝ Յուլիս 5: Արդիւնքը
աւելի քան գոհացուցիչ էր:

Մրցոյ Թարգմանչաց Վարժարանի գրաւոր քնն-
նութիւնները նմանապէս սկսեալ էին Յունիս
30ին: Յուլիս 6ի Երկուշաբթին, տեղի ունեցաւ
պաշտօնական բացումը բերանացի քննութեանց,
ի ներկայութեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Տը-
նօրէն Ժողովոյ անդամաց և վարդապետ հայրե-
րու: Քննութիւնները շարունակուեցան ամբողջ
շաբաթ մը՝ մինչև 12 Յուլիս:

ՄԱՐԶԱՀԱՆԳԻՍ ԺԱՌԱՆԳԱԻՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ

12 Յուլիս 1941, Շաբաթ կէսօրէ վերջ ժամը
5ին, տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժա-
րանի տարեկան դաշտահանդէսը, նախագահու-
թեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Միաբանու-
թեան անդամներուն եւ հրաւիրեալ ազգային
ներու:

Այս վերջին երկու տարիներուն, Ժառանգա-
ւորաց Վարժարանի մարզանքի և խաղերու հոգը
ստանձնած է Հոգ. Տ. Թորգոմ Արք. Մանուկ-

եան: Աշակերտութիւնը — բաժնուած երկու-
կամիւր և կանաչ խումբերու — այս տարի հստա-
նեցաւ Փռթպոյի, պասկէթպոյի եւ վոլեյպոյի
խաղեր, որոնց մրցումները կատարուեցին մար-
զահանդէսի նախորդ շաբաթներու ընթացքին,
ու նաեւ՝ կանոնաւորապէս, չափական Շուշուա-
կան մարզանքները: Տարուան ընթացքին ունե-
ցաւ մասնաւորաբար պատքէթպոյի մրցումներ
գուրսի խումբերու հետ, և երեան բերաւ՝ մար-
զական գոյիկի ոգի:

Մարզահանդէսը սկսաւ Ժառանգաւորաց
քայլերգով և մարզիկներու տողանցքով. ապա
կատարուեցան ողիմպիական մրցանքները՝ վազ-
քեր՝ 100-800 մէթր, ռատումներ՝ բարձր և եր-
կար, գնտարձակութիւն, գրջարշաւ արանա-
ձգութիւն, մէջ ընդ մէջ խմբական մարզանքնե-
րով՝ դանիական, հնդկական յախտախաղերով՝
կշռութեամբ, ստնայուպի, պարկարշաւի և այլ
զուարճալիքներով: Յաջող էին մանաւանդ բուր-
գերը իրենց կառուցումովը, այսպէս խաղա-
րը, ու նաեւ մարզիկներուն ցոյց տուած առու-
գութեամբն ու արագաշարժութեամբը:

Մրցանակաբաշխութեան պահուն — ի բա-
ցակալութեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ ան-
հանգստութեան պատճառաւ չէր կրցած մինչև
վերջ մնալ — Գեր. Տ. Արտաւազդ Արք. ձեռ-
քով խմբական մրցումներու մէջ յաղթական հան-
դիսացող խումբը ստացաւ նոյն նպատակին յատ-
կացուած բաժակը կամ գրջակը, իսկ մրցանք-
ներու մէջ առաջին և երկրորդ հանդիսացողները
ստացան ոսկեղօծ և արծաթափայլ մետալներ,
իսկ երրորդները՝ ժապաւէններ:

Բոլոր խաղերուն և մրցումներուն մէջ Ժա-
ռանգաւոր սաները ի յայտ բերին աշխուժու-
թիւն, ճկունութիւն, մրցանքի ոգի և կորով՝
նկարագրի ազնուութեամբ. կարգապահութեան
զգացումին գիտակցութեամբ ներդաշնաւոր:

ԻՄԱՅԱԿԱՆ ՄՐՅԱՆՔՆԵՐ

Յուլիս 22ին, Երեքշաբթի յետ միջօրէի ժամը
5ին, տեղի ունեցաւ Ժառ. Վարժ. Ի Ամալիքի Հան-
դէսը՝ նախորդ տարիներու նման երկու մասերէ
բաղկացած: Առաջինը՝ ԻՄԱՅԱԿԱՆ ՄՐՅԱՆՔՆԵՐ,
որ բացուեցաւ Ժառանգաւորաց քայլերգով: Ա.
Առեմախօսակոն մրցանք. տրուած նիւթն էր՝
ճշուիրարեման ոգին հայ կրտսեր արուեստնե-
րուն մէջ. մասնակցողներն էին Յովհ. Մօսկոֆ-
եան և Յակոբ Համրիկեան (Գ. դասարանէն): Եր-
կու ատենախօսներն ալ մասնանշեցին աշխա-
տանքի, հաւատքի, զոհաբերման ոգին, որ ի
յայտ կուգայ հայ կրտսեր արուեստներէն (ա-
սեղնագործութիւն, գրչագրութիւն, ոսկերչու-
թիւն . . .): Քննիչ մասնաժողովի գնահատան-
քով, առաջին հռչակուեցաւ Յ. Համրիկեան:
Բ. Արտասանութեան մրցանք. պարտադիր
երկերուն՝ «Տեսիլքը» Սիամանթօյի, իսկ երկ-
րորդ մը՝ մրցողէն ընտրուած. մասնակցողներն
էին Հ. Միլքոնեան (Գ. դասարանէն), Վ. Թէր-

զիպաշեան և Յ. Մոսկովեան (Դ. դասարանէն)՝ Մասնաժողովէն իրրեւ առաջին գնահատուեցաւ Վ. Թէրզիպաշեանի արտադանութիւնը. երկրորդ՝ Յ. Մոսկովեանի և Հ. Մեխլեանի: Գ. Արմաթու-
ապան մըցանք. պարտադիր մեներգ՝ ձմեռը՝ զար-
մանալիս և երկրորդ երգը՝ մըցողէն ընտրուած՝
մասնակցողներն էին Յ. Սարգիսեան (Դ. դաս-
արանէն), Ն. Վարդեան և Ս. Տարազեան (Դ. դա-
սարանէն): Իրրեւ առաջին գնահատուեցաւ Ս.
Տարազեանի երգը. երկրորդ՝ Ն. Վարդեան և
Յ. Սարգիսեան: Երգերուն կ'ընկերակցէր. եր-
գեհոնի վրայ. երաժշտութեան ուսուցիչ՝ Լոգո-
Տ. Կամիտաս Արեղան: Դ. Կրակուն մըցանք.
ինքնագիր քերթուած մը՝ Նիւթը ընտրուած
մըցողէն Մասնակցողներն էին Յ. Երէցեան, Հ.
Կրպորեան (Դ. դասարանէն), և Ե. Հէքիմեան
(Դ. դասարանէն): Առաջին գնահատուեցաւ Ե.
Հէքիմեան. երկրորդ՝ Յ. Երէցեան և Հ. Գրի-
գորեան:

Այս տաս վայրկեանի դադարէ մը վերջ,
չարունակուեցաւ Յայտադրի Բ. Մասը. Ժառան-
գաւորներ, զեկալարութեամբ Լոգ. Տ. Կամիտաս
Արեղանի, զպրոցի երգը՝ «Ով յարկ վսեմը եր-
գեցին: Յետոյ Յովն. Սարկ. Կարապետեան ուղերձ
մը կարդաց յանձն ուսանողութեան, ուղղեալ
նորին Ամենապատուութեան, Տնօրէն Ժողովոյ,
տեսչութեան և ուսուցչական կազմին, յայտ-
նելով երախտագրութիւնը իրենց ընդունած
հագացողութեանը համար: Ս. Մեխլեանի Վար-
քիները խմբերգէն վերջ, Ժառանգաւորաց
Վարժարանի և Ընծայարանի տեսուչ՝ Լոգ. Տ.
Եղիշէ Վրգ. Տէրաբեան կարդաց Վարժարանի
Տարեկան Տեղեկագիրը՝ աստուծայայտ մտաւոր
և կրթական կեանքին վերաբերեալ, ուր սա-
կայն ներկայացուած էր ամբողջ պատկերը Վար-
ժարանի ներքին կեանքին: Տեսչին ներկայած
տեղեկագիրն համաձայն կատարուեցաւ մըցա-
նակներու բաշխումը՝ Ամեն. Ս. Պատրիարք Լօր.
ձեռքով: Դ. դասարանէն առաջին հանդիսացած
էր Տիգրան Գաղապեան, երկրորդ՝ Հայկազ Գրի-
գորեան: Գ. դասարանէն՝ առաջին՝ Անդրանիկ
Ուրփալեան, երկրորդ՝ Հայկազ Ֆոռնեմեան. Ա.
դասարանէն՝ առաջին՝ Հայկ Գոլոյեմեան, երկ-
րորդ՝ Սարգիս Կոտեմեան. Նախապատրաստական
դասարանէն՝ առաջին՝ Մանուկ Սմբատեան, երկ-
րորդ՝ Սիմոն Զատիկեան: Ամբողջ Վարժարանի
մէջ, ուսմանց միջինի բարձրութեամբ. առաջին
հանդիսացած՝ Տիգրան Գաղապեան, երկրորդ՝ Ա.
Ուրփալեան: Ամենքն ալ ստացան իրենց նուէր-
ները՝ զանազան սեռի օտար և հայ գրական գոր-
ծեր: Գեր. Տ. Արտաւազկ Արքեպիսկոպոսի հա-
կիրճ ու թելադրական վերջաբանէն յետոյ ուր
հոգեւոր և իմացական այս հունձքին զիմաց
Սրբազանը իր խնդակցութիւնը կ'արտայայ-
տէր նօթին Ամենապատուութեան, Վարժարա-
նի Տեսչութեան և առհասարակ Միաբանու-
թեան, Ամեն. Ս. Պատրիարք Լօր Պահպանի-
չով ու Տէրունական աղօթքով հանդէսը փակ-
ուեցաւ:

ՍՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՁԱՅ ՎԱՐժԱՐԱՆԻ
ԱՄՈՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Յուլիս 20ի երեկոյեան ժամը 4.30ին. Ժառ.
Վարժ. իրական մէջ, տեղի ունեցաւ Ս. Թարգ-
մանչաց Վարժարանի Մանկապարտէզի բաժնին
Ամսվերջի Հանդէսը. կոկիկ յայտագիրով. Ամեն.
Ս. Պատրիարք Լօր Նախագահութեամբ, և ի ներ-
կայութեան Միաբանական կազմին ու խումբ
բազմութեան Կատարուեցան արտասանութիւն-
ներ, տրամախօսութիւններ, խմբական մար-
զանքներ, հայկական պարեր և այլն: Այս տարի
Մանկապարտէզը ունէր 61 շրջանաւոր մանուկ-
ներ. որոնց վկայականները բաշխեց Գեր. Տ. Ար-
տաւազկ Արքեպոս., փոխանորդաբար Ամեն. Ս.
Պատրիարք Լօր. Վարժարանի տեսուչ Տ. Սերոյիւթ
Վրգ. Մանուկեանի հակիրճ տեղեկատուութեան
յետոյ Մանկապարտէզի վիճակի և այս տար-
ուան գործունէութեան մասին փակման խօսքին
մէջ, Գերաշնորհ Սրբազանը, յորդորեց ժողո-
վուրդը սիրել իր ազգը և մայրենի եկեղեցին,
Հայ դպրոցին վստահելով իր մանուկները, փո-
խանակ զանոնք նետելու օտար վարժարանե-
րու գիրքը. ուր ոչինչ կայ հայկական: Մագիւն
որ այս 61 փոքրիկները իրենց լրութեամբ, ա-
ռանց պակեցու արձանագրուին յաջորդ տարի
Նախակրթարանի ալ դասընթացքին:

*

Նախակրթարանի և վկայականաց բաշխման
հանդէսը յետաձգուած էր, ու կատարուեցաւ,
Ուրբաթ, 1 Օգոստոս 1941, երեկոյեան ժամը 5ին,
Ժառ. Վարժ. ի հանգիստսրահին մէջ. Նախագա-
հութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Լօր, Միաբա-
նութեան անդամներուն և հրաւիրեալ բազմու-
եան Տեղի ունեցան արտասանութիւններ՝ հո-
յիքէն, անգլիերէն և արաբերէն լեզուներով,
երգեր՝ մանչերու և աղջիկներու կողմէ: Ներկա-
յացուեցաւ Սիւրբանիստի Ս. Մեսրոպը՝ խմբական
արտասանութեամբ ու կենդանի պատկերով մը:
Նախակրթարանի Տեսուչ Տ. Սերոյիւթ Վրգ. կար-
դաց տեղեկագիրը՝ Վարժարանի կրթական կեան-
քի և այս տարուան մէջ ձեռք բերուած ար-
գիւնքներու մասին: Հրաժեշտի երգէն (Ձ. և Ե.
դասարաններու աղջկանց կողմէ փոխառացուած)
և ուղերձէն վերջ (զոր կարդաց Ձ. դասարանի
սանուհիներէն մին) շրջանաւարտներուն բաշ-
խուեցան վկայականներ՝ ըստ արժանեաց (պատ-
ւոյ, յաջողութեամբ և պարգ), և մի մի ժամագիրք
ու Նարեկ իսկ դասերու մէջ յառաջադէմ եղող-
ներուն՝ իւրաքանչիւր դասարանի, և ամբողջ
դպրոցի մէջ առաջին ու երկրորդ հանգիստացող-
ներուն, մըցանակներ տրուեցան զանազան հրա-
տարակութիւններ: Հանդէսը փակուեցաւ գե-
ղեցիկ քաջայերթականով Գեր. Տ. Արտաւազկ
Արքեպիսկոպոսի, ուղղուած շրջանաւոր աղ-
ասարանին, որուն մէջ Սրբազանը կը պատմարէր,
չմոռնալ Հայ դպրոցը, որուն մէջ անցաւ իրենց

մանկութիւնը, եւ ուր անեցաւ իրենց պարմանութիւնը՝ Մանկապարտէզի կարմիրներէն մինչեւ չրջանաւարտութեան շուշան սպիտակութիւնը, ապրելու հայ լիզուին ճոխութեամբն ու գեղեցկութիւններով իրենց պայագայ կեանքին մէջ տունը եւ կամ օտար վարժարաններու։ Ու ներկաները արձակուեցան Պահպանիչովը Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ օրհնեց շրջանաւարտները՝ իր շուրջը բոլորեալ, եւ յաջողութիւն մաղթեց իրենց, բայց ճակատով կարենալ մտնելու համար կեանքի ասպարէզէն, եւ օտար վարժարաններու սեմերէն։

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐ

Յուլիս ամսու 18ին սկսան Միաբանական Ընդհանուր Ժողովները՝ լսելու համար նախկին Տնօրէն Ժողովի 1940-1941 տարւոյ վարչական եւ երմտական տեղեկագիրը, որ լրիւ պատրաստ չըլլալուն համար, Ժողովը որոշեց ուղղակի անցնիլ 1941-1942 տարեշրջանի երմտացոյցի քննութեան եւ վաւերացման։

Միաբանական Ընդհանուր Ժողովի Դիւանին շրջանը աւարտած ըլլալով, կատարուեցաւ Նոր Դիւանի ընտրութիւն։ Ա. Ատենապետ ընտրուեցաւ Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեան, Բ. Ատենապետ՝ Տ. Արթուր Վրդ. Հատրտեան, Ա. Ատենապետ՝ Տ. Գրիգոր Արեւշալ Ոսկանեան, եւ Բ. Ատենապետ՝ Տ. Թորգոմ Արեւշալ Մանուկեան։

ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Տնօրէն Ժողովի անդամակցութենէն, Հոգ. Տ. Տ. Տիրայր եւ Ենորճ Վարդապետներու հրաժարումին վրայ, Միաբանական Ընդհանուր Ժողովոյ քուէարկութեամբ, Տնօրէն Ժողովոյ անդամ ընտրուեցան Հոգ. Տ. Տ. Գէորգ Վրդ. Ծանապեան եւ Հայրիկ Վրդ. Ասլանեան՝ կալուածոց Դիւանի Հոգեւորճ Տեսուչը։

Կալուածոց տեսութեան պաշտօնին նշանակուեցաւ, Տնօրէն Ժողովի կողմէ, Յոպպէի վաշուց Տեսուչ Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքա-համան։ Իսկ Յոպպէի Տեսչութեան պաշտօնին՝ Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տէրլիւնան։ Մինչեւ Գրդրոցական տարեշրջանի փակումը պաշտօնները պիտի մնային նախկին տեսուչներու հսկողութեան ներքեւ, անկէ յետոյ կատարելու համար փոխանցման գործողութիւնները։

Տնօրէն Ժողովը իր մէջէն ընդհանուր հակա-կռող նշանակեց Հոգ. Տ. Պարոյր Վրդ. Մինասեանը։

ՏՕՆ ԱԿԱՆՔ ԵՒ ԲԵՄԱԿԱՆՔ

✱ 5 Յուլիս Շր. — Գիւտ Նոխարաց Սրբայ Հօրն մեռայ Գրիգորի Լուսաւորչին. երէկ կատարուեցաւ հանդիսաւորապէս Գիւտի նշխարաց նախատօ. նախը Այսօր ժամերգութիւնը պաշտուեցաւ եւ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբայ Մայր Տաճարին Ս. Մակարի զատին մէջ, եւ նոյն սուրբին անուանով կանգնուած սեղանին վրայ։

✱ 6 Յուլիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբայ Քարոզեց Տ. Պարգի Վրդ. քնարան առնելով «Զի խորհուրդ մարմնոյ մահ է, եւ խորհուրդ հոգեւոյ՝ կեանք եւ խաղաղութիւն» խօսքը։ Յոյց տուաւ որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մարմնացումը եղաւ այս գաղափարին, իր մէջ կենդանի պահելով միշտ հոգին խորհուրդը, որով միայն կարելի եղաւ իրեն դիմաւ կայել ահաւոր այն չարչարանքները, որոնք իրեն էին վերապահուած։ Ու այս խորհուրդին ներշնչուելով միայն անիկա ունեցաւ ճամբարտ կեանքն ու խաղաղութիւնը։

✱ 10 Յուլիս Եշ. — Տօն Սրբոց Թարգմանաց Վարդապետաց մեռաց Սանակայ եւ Մետապայ. ինչպէս երէկ երեկոյան՝ նախատօնակի արարողութիւնը. նոյնպէս եւ այսօր Ս. Պատարագը պաշտուեցաւ հանդիսաւորապէս։ Հաւատացելոց բազմութեան հետ, ներկայ էր նաեւ ամբողջ ուսանողութիւնը Ս. Թարգմանաց նախակրթարանի եւ Մանկապարտէզի։ Առաւօտեան ժամերգութենէն վերջ Միաբանութիւնը իր Աթոռին վրայ շնորհաւորեց Ամեն. Ս. Պատրիարքի անուան տունը։ Ս. Պատարագը մատուցւեց Ս. Թարգմանաց Վարժ. Տեսուչ՝ Հոգ. Տ. Սիրովրէ Վրդ. եւ քարոզեց «Որք զարդարեցին տնօրինարար գիմաստս անեղին» քնարանով։ Պարզեց այն ոգին որուն շունչին մէջ մեր սրբազան թարգմանիչները գործեցին։ Անոնց միակ մտահոգութիւնն էր «անեղին խաւար» ծանօթացնել, իջեցնել հայ ազգին. ուրիշ խօսքով՝ դԱստուած բացատրել ուղեցին հոգիներուն. եւ ատոր համար ստեղծեցին զիրն ու զբախանութիւնը. կազմակերպեցին զպրոցն ու եկեղեցին։

✱ 13 Յուլիս Կիր. — Գիւտ Գօսնոյ Ս. Աստուածածնի. երէկ. կիրակւորից ժամերգութենէն վերջ կատարուած էր նախատօնակի արարողութիւնը։ Այսօր, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Գիմասեանի, Ս. Աստուածամօր գերեզմանին վրայ։ Քարոզեց Գեր. Տ. Արտաւազ Արքեպս., «Նման է արքայութիւն երկնից. գանձի ծածկելոյ յագարակի...» քնարանով։ Անարկելի վերջ Յիսուսի միւս առակներուն, ուր կը բացատրուին արքայութիւնը հետապնդելու կերպերը. ցոյց տուաւ որ Հայաստանեայց եկեղեցին եւ, այս քանի մը շարաթններու ընթացքին, կը տօնէ իր մեծագոյն սուրբերը, որոնք տեական, անկորնչելի եւ հոգեւոր գանձերու հետապնդման կառնչուան Ագարակը՝ Հայաստանեայց եկեղեցին է. մշակները՝ վարդապետներն են որոնք գանձեր գտան հոն՝ հոգեւոր, մասաւոր. ու ներկայացուց Ս. Կոյսը իրրի տիպարը հոգեւոր գանձին հետապնդման՝ իր անձով եւ իր ամբողջ կեանքով։

✱ 19 Յուլիս Շր. — Սրբոց Երկնասաց առաքելաց Բրիսնոսի եւ Երեմասաներոց առաքելոյն՝ Պօղոսի. երէկ նախատօնակի պաշտաւունքը կատարուած էր. այսօր հանդիսաւոր ժամերգութենէն վերջ, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ, Աւագ Սեղանի թիւերուն վրայ կատուցուած երկու մատուոններէն Ս. Պօղոսի սեղանին վրայ։

✱ 20 Յուլիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն Գարդեց Գեր. Տ. Արտաւազկ Արք. շեւ որք կերանն և յագեցան, էին իբրև արք հինգ հազար բնարանով Յոյց տուալ թէ աշխարհիկ հայկերոյն մը չէր Յիսուսի կատարածը: Աշխարհի թագաւորներուն սարքածները մոռցուեցին: Յիսուս պատրաստել յետոյ ժողովուրդը Աստուծոյ արքայութեան, հոգը ըստ տաննեց անոնց ֆիզիքական պէտքերու գոհացման և աշգ բազմացումը հայերուն, խորհուրդն եղաւ միւս այն բազմացումին որ քարոզութիւնն էր Աստուծոյ խօսքին՝ յայնպոյն հորիզոններու տեսնուած:

✱ 27 Յուլիս Կիր. — Վարդավառ. son Այլակերպութեան Տեսն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբայ Մայր Տաճարին Աւագ Սեղանին վրայ: Ամեն. Ս. Պատրիարք Զոր ֆիզիքական անհանգրստութեան պատճառաւ Ս. Պատարագը հանդիսաւորապէս մատուց Գեր. Տ. Արտաւազկ Արքեպս. որ և քարոզեց, բնաբան առնելով Յիսուսի խօսքը՝ «Յոտս կացէք և մի՛ երկնէիք»: Յոյց տուաւ համառօտ պատկերը Այլակերպութեան պատմութեան, որ Երեսու իր խաւարէն ընտրեալ երեքսուք խալներուն պարզեց ծրագիրը իր ապագայ գործունէութեան: Զանոնք արթնցուց իրենց երազանքի թմրութենէն, որպէսզի գիտակցօրէն ճանչնան այն ճամբան ուրիշ պիտի քայլեն և որուն մէջ անպակաս են աշխարհի բոլոր նեղութիւնները, մինչև անգամ հեղուքը անձին արիւնին, վըկայելու համար այն դատին որ իրենցն է, Գրիստոսով տրուած:

✱ 28 Յուլիս Բշ. — Մեռելոց. Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ ուր քարոզեց Տ. Շաւարշ Վրդ. «Որք ի Գրիստոս ննջեցին կորեա՞ն արդեօք բնարանով: Յոյց տուաւ որ մահը միշտ կը հրճուի. որովհետեւ անպակաս են մարդկութեան մէջ իր զոհերը, ըլլալ անհատական, ընտանեկան կամ ընկերային կեանքի մէջ: Բայց մահը կը սարսափի այն հոգիներէն, որոնք Գրիստոսի անունով. Աստուծոյ սիրոյն կը մեռնին: Այսպիսիները իր զոհերը չեն այլիս:

✱ 8 Օգոստոս Ուր. — Հոգ. Տ. Հրազդան Արղ. Ոսկերչեան, Վանուցս Աւագ Թարգմանը, Եգիպտոս մեկնեցաւ իրեններուն մօտ մէկ ամսուան համար:

✱ 10 Օգոստոս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ. քարոզեց Տ. Պարոյր Վրդ. որ քարոզատութիւնը ըրաւ շին ու նոր Օրէնքներու, հաստատելով թէ ամէն ժամանակներու մէջ եղած են մարդիկ որոնք միշտ նայած են ետե՛ հինին, ամենաւոր շրջանի մը համար սահմանուած օրէնքներուն, այսպէս կախուելով փէշերէն այն խաւարին մարդոց, որոնք քայլած են ու կը քայլեն յառաջդիմութեան, զարգացման ճամբէն: Նոր օրէնքը Յիսուսի բերածն է՝ Շնորհաց, ազատ կամքի. բանականութեան վար-

դպեւտութիւնը որ սրբագրումն ու ամրոցումն է Հինին:

✱ 17 Օգոստոս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, ուր կատարուեցաւ նաև խաղողօրհնէքի արարողութիւնը:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

✱ 3 Յուլիս Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք Զոր կողմէ Գեր. Տ. Արտաւազկ Արքեպս., հետն ունենալով Աւագ-Թարգման Հոգ. Տ. Հրազդան Արքեպս. փոխադարձաբար այցելեց Երեւոյաւոյ տեղւոյն նոր Պ. Ընդհ. Հիւպատոսին:

✱ 4 Յուլիս Ուրբաթ. — Պատրիարքարանիս կողմէ Առժամեայ Դիւանապետ Հոգ. Տ. Սերովբէ Վրդ., Աւագ-Թարգման Հոգ. Տ. Հրազդան Արքեպս. և Մատակարար Հոգ. Տ. Կոմիտաս Արքեպս. ներկայ գտնուեցան տեղւոյն Թէոա-Սանթա գովէնի ամսվերջի մրցանակարաշխութեան հանգէսին:

✱ 12 Յուլիս Եր. — Բաղաքիս Ասորոց Եպիսկոպոսը այցելեց Ամեն. Ս. Պատրիարք Զոր:

✱ 22 Յուլիս Գշ. — Միացեալ Նահանգաց Երեսօղէտի նոր Ընդհ. Հիւպատոս Mr. Lowell C. Pinkerton, հետն ունենալով Դեր-Հիւպատոս Մր. Էտուըրտ Պէշֆօրտը, իր առաջին պաշտօնական այցելութիւնը տուաւ Ամեն. Ս. Պատրիարք Զոր:

✱ 24 Յուլիս Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետն ունենալով Առժ. Դիւանապետ Հոգ. Տ. Սերովբէ Վարդապետը, փոխադարձ այցելութիւն տուաւ Mr. Lowell C. Pinkertonին:

✱ 9 Օգոստոս Եր. — Ս. Զատիկ տօներուն առթիւ Եգիպտոսէն ռախաւորութեամբ Երեսօղէտ եկած Ալեքսանշաւք Տիկին Աննա Կայի Փաշա Պէթրոս (ծնեալ Գէորգ Արքայանեան) Օգոստոս Թին այցելեց Ամեն. Ս. Պատրիարք Զոր, և Ս. Յակոբեանց Մայր Տաճարը: Այս առթիւ սիրայօժար պատրաստակամութեամբ իր ժամանակը կը տրամագրէ նորոգելու Ս. Յակոբայ վանուցս գանձատան մէջի նորոգութեան կարօտ շուրջառնները, սեղանի ծածկոյնները և այլ հնութիւններ, իրեն օժանդակ ունենալով Երեսօղէտարնակ քանի մը տիկիներ և օրիորդներ ևս:

✱ 17 Օգոստոս Կիր. — Այսօր, գիշերը ուշ տեսն Ս. Աթոռ ժամանեց, Միարանութեան կողմէ Էշմիածին գումարուելիք Աղգային-Եկեղեցական Ժողովին պատուիրակ գացած Գեր. Տ. Կիւրեղ Ե. Վրդ. Իսրայէլեան Լուսարարապետ Հայր Սուրբը ներկայացուցած է Հայրապետական Տեղակալին, Ամեն. Ս. Պատրիարք Զոր եղբայրական ողջոյնները և Ս. Յակոբեանց Միարանութեան որդիական յարգանքի զգացումները: Տեսած է Էշմիածինը, Երեւանը ու գեղեցիկ տրպաւորութիւններով կը վերադառնայ: Գալթիւով մանրամասնութիւնը իր տպաւորութիւններուն, որոնք աւելի քան շահեկան ու սրտապնդիչ են: